

## ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ

### ՀՈՐՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԾԱԹԵՂԵՆՆԵՐՈՒ

### ՏԱՐՐԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒՇՈՒՄ

Մայիս 1993էն մինչեւ Յուլիս 1994, հեղինակները բարեյա-  
ջողութեամբ կրցան քննել միջնադարեան չոր արծաթեղէններ,  
որոնք տեղեկագրուած էին թէ յայտնաբերուած են Կիլիկեան  
Հայաստանի վերաբերող դրամագիւտի մը հետ։ Երեք ապարան-  
ջայ ու մէկ խաչ վերլուծուեցան ոչ-կործանարար մեթոտով,  
մակերեսի քիմիական բաղադրութեան համար գործածելով զըն-  
նող էլեկտրոն մանրադիտակ միացած հիմնական վերլուծում  
գործածող ուժ տարածող Ք-ճառապայթի լուսապատկերաչափ,  
SEM-EDS (scanning electron microscopy with energy dispersive X-  
ray spectrometry):

Հստ մատչելի ծանօթութեան, այս արծաթեղէնները գըտ-  
նուած էին դրամագիւտի մը մէջ, զոր կազմուած էր Կիլիկեան  
Հայաստանի 810 Հեթում-Զապէլի (Յ.թ. 1226-1270) հասարակ  
արծաթ դրամներէն<sup>1</sup>։ Տասնեօթը կտոր ապարանջաններ ու խաչեր  
(պարունակելով նուազագոյն վեց հատ ճարմանդով եւ մի քանի  
բաց օղակի զարդարանքներով) նախնական մէկ մասն էին գանձի  
մը, զոր ըստ տեղեկագրութեան գտնուած էր Մերսինի մէջ վաղ  
1992ին։ Կարելի է ենթադրել թէ գանձը ժամանակին եղած է այդ  
քաղաքին հայու մը հարստութիւնը, որ ապահովութեան համար  
թաղուած է Հեթում Ա.ի գահակալութեան շրջանին, երբ Կիլի-

1. Վեց արծաթեայ ապարանջաններ ծախու զրուած էին Ե. Թ. Ներսէսէանի  
կողմէ, Bulletin 15, Supplement C (Մայիս 1992), թիւ 289. մէկ հատ ապա-  
րանջայ մը եւս աճուրդի զրուած էր CNG ընկերութեան կողմէ, Auction  
XII (Սեպտեմբեր 1992), թիւ 992:

կիոյ թագաւորութիւնը յարձակումի ենթարկուեցաւ Սելջուկ եւ Մամլուք ասպատակիչներու կողմէ:

## ԱՐԾԱԹԵՂԵՆՆԵՐԸ

Յարդ շատ քիչ աշխատանք հրատարակուած է այսպիսի արծաթեղէններու վերաբերեալ, շատ հաւանական է, թէ այս քըննուած առարկաները ունին միջնադարեան հայկական ծագում<sup>9</sup>: Իրենց աղքիւրին վայրն ու հարազատութիւնը վաւերացնելու համար, գործակցութեամբ սեփական հաւաքողներու եւ հնավաճառներու, վեհանձնօրէն ընծայեցին չորս արծաթեղէններ ոչ-կործանարար քիմիական վերլուծման համար՝

Ապարանցայ 1, շրջանակածեւ օղակով, ունենալով աղամանդաճեւ ճարմանդ եւ փորագրուած զարդանկարչութիւն (ընդհանուր տրամագիծ 60 մմ, ապարանջայի լայնք 12 մմ, կշիռ 15.73 կրամ), ԶՀ ժողովածոյ.

Ապարանցայ 2, բաց օղակով սիրտի նման զարդարանքի ծայրերով եւ վայրեր ուր գոհարներ կամ կիսաթանկ քարեր տեղաւորուած էին (ընդհանուր տրամագիծ 72 մմ, ապարանջայի լայնք 12էն մինչեւ առաւելագոյն 26 մմ, կշիռ 27.08 կրամ), ՄՓ ժողովածոյ.

Ապարանցայ 3, բաց օղակով նման ապարանջայ 2ի, բայց առիւծի գլուխի զարդանկարով (ընդհանուր տրամագիծ 62 մմ, ապարանջայի լայնք 9 մմ, կշիռ 19.74 կրամ), ՄՓ ժողովածոյ.

Խաչ, հայկական ոճով զարդարուած ծայրերով, փորարութեամբ զարդարուած մէկ երեսին վրայ, շրջանակածեւ կա-

2. Արուեստագէտի գործին նրբութեան ու մօթիւններուն քննարկումը այս աշխատութեան ընդհանուր ծիրէն գուրս է: Մասնագէտներ որոնք քննած են արծաթեղէնները կը հաստատեն, թէ զարդանկարչութիւնները կը համապատասխանեն հայկական արուեստի մօթիւններուն: Ե. Թ. Ներսէսեան ազնուութեամբ ընծայեց հետեւեալ լուսաբանութիւնները՝ «Մեծամասնութեամբ մօթիւններու պատկերատիպերը շատ նման են կամ գորեթէ նոյնը հայ մանրանկարչութեան արուեստի գործերուն, ապարանջաններուն վրայի հայ մանրանկարչութեան արուեստի մօթիւնները ունեցած են համայնական աղքիւր մը»: Տե՛ս DOURNOVO L., Armenian Miniatures, Նիւ Եորք, 1961, էջ 75, 77, 117, 121, 123 եւ 133. ԳԵՈՐԳԵՍԱՆ Ա., Սրինատմերն ու կենցաղը հայկական մամրամկարմերում, Երեւան, 1978, տախտակ 7 եւ 13. ԴՊԻՐ-ՆՈՎՈ Լ., Հայ ձեռագրային զարդանկարչութիւն, Երեւան, 1978, տախտակ 38, 39, 41, 49, 50, 64 եւ 78:

Ապարանջայ 1ի վրայի մենագիրը կը նմանի հայերէն «է» տառին եւ յօտիկ զուգահեռական մը կը նշմարուի 1265ի Աւետարանի մը մէջ, զարդանկարուած՝ թորոս Ռուսինի կողմէ (տե՛ս Տէ՛ր Ներսէսեան Սիւլվիֆի, Armenian Art, Փարիզ, 1978, էջ 136, տախտակ 99):

ինքնիք օղակով (երկայնք 60 մմ, լայնք 43 մմ, օղակի հետ կշիռ 9.86 կրամ), ՄՓ ժողովածոյ:

## ՔՆՆՈՒԹԵԱՆ ՄԵԹՈՏՆԵՐԸ

SEM-EDSի վերլուծումները կատարուեցան գործածելով JEOL JSM 35C (Japan Electron Optics Laboratory USA, Peabody, MA) զննող էլեկտրոն մանրադիտակ միասեղ ունենալով Noran 5502 (Northern Scientific, Middleton, WI) ուժ տարածող Ք-ճառագայթի լուսապատկերաչափ: Քննութեան մեթոդները եւ գործիքը նկարագրուած են այլուր<sup>3</sup>: Արծաթեղէնները անվիտարպահանելու համար՝ որոշուեցաւ զիրենք ենթարկել ոչ-կործանարար տարրադիտական վերլուծման: Արծաթեղէնները տրամադրուած էին բաւարար մաքուր վիճակով, ոեւէ մի յաւելեալ մաքրութեան կամ փոփոխութիւն անհրաժեշտ չէր նախ քան վերլուծման, եւ ամբողջովին անփոփոխ մնացին քննութեան գործելակերպին ընթացքին: Էլեկտրոն մանրադիտակի անօդ խոռոչը պէտք էր բացուէր ամբողջականութեամբ ընդունելու համար քննութեան ենթարկուող իւրաքանչիւր առարկան, որու զետեղումը պահանջեց յաւելեալ ժամանակ: Այս արծաթեղէնները այդքան մեծ են, որչափ որ գործիքը կընայ հանգստաւէտօրէն կարգաւորել: աւելի մեծ առարկաներ զննելը պիտի պահանջէ նմոյշներու ֆիզիքական փոփոխութիւն:

Մէկ եզակի ընթերցում ստացուեցաւ իւրաքանչիւր ապարանջային համար: Մանրադիտակի խոռոչի ծաւալին կերպարանքին սահմանումներուն պատճառով, ապարանջաները ուսումնասիրուեցան իրենց եզերքներէն: Խաչը քննուեցաւ երեք վայրերէն՝ նկարազարդուած երեսին ճիշտ կեղրոննէն, կռնակին ճիշտ կեղրոննէն եւ ետեւկ կողմը մէկ թեւկին վրայ շատ նուրբ ճեղքի մը մէջ: Քանի SEM-EDSը մակերեսի գործելակերպ մընէ, ստացուած արդիւնքները չեն կարողանար ցոլացնել արծաթեղէնի բաղադրութեան զանգուածը կամ ալ առարկային նախնական մետաղաձոյլը: այլ մակերեսի հարստացում, ժանդուում, ապականում հողէն կամ մաքրութեան հետքերէն մնացած տարրեր յաճախ ներկայ են: Աղոմական 10ը թիւէն նուազ տարրեր կրնան ներկայ ըլլալ, բայց բնասիպօրէն չեն կրնար նշմարուիլ կամ քանակը որոշուէլ այս գործելակերպի ընթացքին:

3. Տե՛ս ՍԱՐԵԱՆ ու ԴՐԱԳԻՆ, «ՃԳ դարու ենթադրեալ-արծաթագօծ հայկական արծաթ դրամներու մամրատրագիտական Քննութիւն մը», Բագ-մակէպ, 1999:

## ԱՐԴԻԽՆՔՆԵՐՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Քննութեանց արդիւնքները ընծայուած են Աղիւսակ 1ի մէջ, բաղդատութեան համար միատեղ ունենալով Հեթումի հասարակ արծաթ դրամի մը վերլուծումը, ստացուած՝ նոյն գործիքով սակայն տարբեր առիթով<sup>4</sup>: Իւրաքանչիւր արծաթեղէն կազմուած է արծաթ մետաղաձոյլով (նուազագոյն 86.5%) եւ խառնուած փոքր տոկոսով պղինձէ մետաղով: Նշմարուեցան ոսկի, կա-

## Ա.ՂԻՒՍԱԿ I.

Հայկական արծաթեղիներու վերլուծումներ գործածելով SEM-EDS  
(կշիռները առ հարիւրով)

|    | Ապարամչայ |       | Ապարամչայ |       | Ապարամչայ |       | Խաչի երես կեղրոն |       | Խաչի ետին կեղրոն |       | Խաչի ետին մեղքուածք |       | Հերում Ա. դրամ* |       |  |
|----|-----------|-------|-----------|-------|-----------|-------|------------------|-------|------------------|-------|---------------------|-------|-----------------|-------|--|
|    | 1         | 2     | 3         | 4     | 5         | 6     | 7                | 8     | 9                | 10    | 11                  | 12    | 13              | 14    |  |
|    | չափծ      | ուղղծ | չափծ      | ուղղծ | չափծ      | ուղղծ | չափծ             | ուղղծ | չափծ             | ուղղծ | չափծ                | ուղղծ | չափծ            | ուղղծ |  |
| Ag | 91.0      | 92.3  | 86.5      | 91.4  | 88.3      | 90.7  | 91.1             | 94.6  | 92.3             | 94.1  | 92.5                | 94.3  | 90.4            | 92.5  |  |
| Cu | 5.3       | 5.4   | 5.1       | 5.4   | 3.4       | 3.5   | 2.8              | 2.9   | 3.0              | 3.0   | 2.4                 | 2.5   | 5.1             | 5.2   |  |
| Pb | 1.5       | 1.5   | 2.0       | 2.1   | 4.0       | 4.1   | չն               | չն    | 0.8              | 0.8   | 0.7                 | 0.7   | 1.0             | 1.0   |  |
| Au | 0.8       | 0.8   | 1.1       | 1.1   | 1.7       | 1.8   | 2.5              | 2.6   | 2.0              | 2.0   | 2.5                 | 2.5   | 1.2             | 1.2   |  |
| Si | 0.7       | —     | 2.9       | —     | 1.4       | —     | 1.9              | —     | 0.4              | —     | 0.4                 | —     | 0.7             | —     |  |
| Mg | 0.7       | —     | 1.8       | —     | 0.8       | —     | 1.7              | —     | 1.1              | —     | 1.0                 | —     | չն              | չն    |  |
| Al | չն        | չն    | 0.6       | —     | 0.5       | —     | չն               | չն    | 0.5              | —     | 0.5                 | —     | *†1.6           | —     |  |

չն = չէ նշմարուած

\* = տուեալներու համար տե՛ս Սարեան եւ Դրագէն, ծանօթագորութիւն թիւ 4

\*\* = կը պարունակէ ալիւմինում, Փոսֆոր, ծծումբ, քլորին

4. Տե՛ս ՍԱՐԵԱՆ ու ԴՐԱԳԷՆ, նշ. աշխ.:

պարի, մագնեզիումի, սիլիկոնի եւ երբեմն ալիւմինումի հետքեր: Կապարն ու ոսկին հաւանաբար մետաղաձոյլին մէջ ներմուծուած ըլլան իրբեւ միջնադարեան արծաթի բաղադրիչ մասի հետքեր: Անհաւանական է որ մագնիզիում, ալիւմինում եւ սիլիկոն եղած ըլլան նախնական արծաթի մետաղաձոյլին բաղադրիչ մասը. իրենց ներկայութիւնը հաւանաբար կը ցոլացնէ հողի ապականումը եւ կամ նախկին մաքրութեան հետքերը: Ֆուֆոր, ծծումք եւ քլորին նմանապէս անհաւանական է որ ըլլան նախնական մետաղաձոյլին բաղադրիչ մասը, բայց երբ ներկայ են, կրնան մեկնաբանուիլ իրբեւ արդիւնք քիմիական փոխազդեցութեան արծաթեղէնի եւ շրջապատի միջեւ:

Հետեւաբար, իւրաքանչիւր առարկայի տարրագիտական վերլուծման արդիւնքները արտայայտուած են երկու ձեւով՝ կը ընդհանուր տոկոսային տուեալ, ինչպէս որ որոշուած է գործիքին կողմէ, ընթերցուած՝ մէկ տասաներորդ տոկոսով, եւ կը ուղղուած տուեալ տոկոսով, հաշուի առնելով արծաթի, պղինձի, ոսկիի եւ կապարի համեմատութիւնները, նախնական մետաղաձոյլին ենթադրուած բաղադրական տարրերը: Ուղղուած վերլուծումները ցոյց կու տան, թէ չորս պարագաներուն նախնական մետաղաձոյլը նման էր Հեթում թագաւորի արծաթ դրամներուն<sup>5</sup>, պարունակելով 90.7% մինչեւ 94.6 առ հարիւր արծաթ, մնացածին մեծամասնութիւնը ըլլալով պղինձ. հաւանաբար պատրաստուած՝ իւրաբու նման մետաղագործական գործելակերպով:

Ինչպէս վերը յիշուած է, մակերեսին վերլուծումները կը նան ճշգրիտ չարտայայտել առարկայի մը զանգուածին բաղադրութիւնը: Այնուամենայնիւ, մի քանի պատճառներու համար, այս վերլուծումները շատ հաւանաբար գրեթէ կը ցոլացնեն արծաթեղէններու կորիզին ներքին բաղադրութիւնը, որ ունին շատ քիչ ժանգուտում եւ մակերեսի նուազագոյն ապականում: Խաչին վրայէն առնուած ընթերցումները ցոյց կու տան մակերեսի մէկ ծայրէն միւսի բաղադրութեան չափառութեանց մանր շեղումներ, որոնք կրնան ցոլացնել փորձառական սխալներ կամ անտեսուելիք թեթեւ տարբերութիւններ մակերեսի ապականութեանց մէջ, բայց համընդհանուր արդիւնքները սերտ առընչութիւն ունին: Ընդհանրապէս, չորս առարկայի մակերեսին բաղադրութիւնները բաւականին իւրաբու. կը համապատասխանեն:

5. Տե՛ս Մէթ-ԲԱԼՑ Դ. Մ., «Կիլիկեան Հայաստանի ժԴ. դարու արծաթ դրամ-ներուն մետաղաձոյլը», Բազմավէպ, 1999:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

SEM-EDS գործածելով մակերեսի ոչ-կործանարար վերլուծության երրորդ օգտակար տեղեկութիւն կը հայթայթեն հնագիտական արուեստի գործերու հարազատութեան եւ վերագրումին վերաբերեալ։ Չորս արծաթեղէններու չմաքրուած մակերեսներուն քիմիական բաղադրութիւնները միասնական են միջնադարեան հայկական Հեթում Ա.ի արծաթ դրամներուն հետ։ Այս զօրաւոր փաստ մըն է արուեստի աշխատանքի հարզատութեան համար եւ զօրավիդ կը կանգնի արծաթեղէններուն տասներորդ դարու Կիլիկեան Հայաստանի վերագրումին<sup>6</sup>։

ԼԵՒՈՆ Ա. ՍՍ.ՐԵՍՆ  
ՌՈԲԵՐՏ Ֆ. ԴՐԱՄԴՔՆ  
ԶԱՐԼՍ Ա. ՀԱՅԻՆՆԵԱՆ

- 55 -

6. Թարգմանեց Ե. Թ. Ներսէսեան, անգլերէն բնագրին համար տե՛ս Levon A. Saryan, Robert F. Dragen, and Charles A. Hajinian, «Chemical Analysis of Four Medieval Armenian Silver Artifacts», Հայ Դրամագիտական Հանդէս, XX, 1994, էջ 63–65, տախտակ VII։

### Summary

## CHEMICAL ANALYSIS OF FOUR MEDIEVAL ARMENIAN SILVER ARTIFACTS

LEVON A. SARYAN, PH.D.

ROBERT F. DRAGEN

CHARLES A. HAJINIAN D.D.S.

Four medieval Cilician Armenian artifacts, discovered in Mersin in 1992 with a hoard of Hetoum I silver trams, were analyzed chemically to determine their alloy composition. A silver bracelet with a clasp, two open silver bracelets, and an ornamented silver cross were generously provided by private collectors and dealers for non-destructive determination of surface chemical composition. The artifacts were analyzed by scanning electron microscopy with energy dispersive X-ray spectrometry (SEM-EDS).

The analyses show that all four artifacts are composed predominantly of silver (90.7 to 94.6%) with lesser amounts of copper, silver, and gold. Minor trace contaminants (silicon, magnesium, and aluminum) from soil and or cleaning agents are present. The alloy used to fabricate the jewelry is very similar to the coinage alloy used by King Hetoum I, and was probably prepared by analogous metallurgical procedures.

The chemical analyses provide strong evidence of the authenticity of these artifacts, and supports their attribution to thirteenth-century Cilician Armenia.



Ապարանջայ 1



Ապարանջայ 2



Ապարանջայ 3



Խաչ